

ՇՆՏԵՍԵՐԸ

ՊԻՏԸՆԵՒ ԳԻՏԵԼԵՆԸ

ԹՎ:ՊԵՏ ԵՒ 1842 տարուան Շտեմարանին մէջ հաս. 7, Թիւ 46, կոյրերու վարժութեանը՝ ու Վաղենտինոս Հաուի Վաղ զիացիին վրայօք տեղեկութիւն տուած եմք, բայց աս անգամ արժան կը համարուիք՝ հետեւեալ ծանօթութիւններն ալ դնել հոս, ստոյգ գիտնալով որ բարեմիտ հասարակութեանը անախորժ չէ այսպիսի մարդասիրական գործոց հրատարակութիւնը, մանաւանդ թէ շատ հաճելի է. ըստ որում՝ փորձով կրտսններն թէ արեւելեան ժողովուրդներն ալ և մանաւանդ Հայոց սպար, ինչ մասնաւոր գութ և կարեկցութիւն մը ունին այսպիսի դժբախտ խեղճերուն վրայ:

Կոյրերը երեւոյ՛ն գիտալ:

Փարիզ քաղաքը 1783ին ամառը՝ ճեմելիքի մը մէջ՝ ուր որ ձեռնածուներ՝ լարախաղացներ, և ուրիշ աս կերպ խաղարկուներ կային, խուսն բազմութիւն մը հետաքրքրութեամբ լեցուն էր տաան կամ տաներ. կու երաժիշտներու բոլորովն, որ կոյր պատանիներ էին, և խիտ ծաղրական և միանգամայն սրտաշարժ կերպով մը քիթեր նին աչքնոցներ դրած՝ այնպէս կը ձևացնէին որ նուագարանները հնչեցնելու ատենը կը կարդան երաժշտական խաղերու տեսրակները որ դրուած էին դրակալի մը վրայ, և որուն առջևը շարուեր էին իրենք: Բաղմութեանը մէջ մէկը կար որ անշարժ կեցեր էր ու չէր ծիծաղեր իր քովիներուն պէս: Մանաւանդ թէ երբ որ չորս դիէն ուրախութեան և խնդալու ձայներ նուագարաններուն հետ մէկտեղ կը լսուէին, աս մարդը հանդարտ կեցած կը մտածէր և ինք իրեն կը հարցունէր, թէ կարելի չէ՞ արդեօք որ տեսութեան պակասութիւնը լցունելու միջոց մը գտնուի, ու աս դժբախտներուն ցաւալից վիճակը միթիթարութիւն մը ունենայ: Ըստ մարդասէր անձը՝ Վաղենտինոս Հաուի կը կոչուէր. որուն անունը անշուշտ անմահ պիտի մնայ յաւիտեան երախտագէտ մարդոց յիշողութեանը մէջ: Ըստիկայ այնպիսի պարզ հնարք մը գտաւ, որ ստուգիւ զարմանք կուտայ մարդուս թէ ինչպէս իրմէ առաջ մէկը չմտածեց աս

1 Չօգտուող:

բանը: Եւ ասիկայ ուրիշ բան չէր բայց միայն սովորական գիրերը, Թիւերը, աշխարհագրութեան գիծերը, մէկ խօսքով՝ ինչ որ ողջ տեսութիւն ունեցողները կը գործածեն, ամէնն ալ ուսած դուրս ցցուած շինել տալու կը խորհէր:

Վաղենտինոս Հաուի աս զիւտը գտածին պէս սրբազան եռանդով մը խելոյն ան կերպովը տպել տուաւ գիրերը, գիծերը և, ու սկսաւ անխոնջ աշխատութեամբ ու յարատեւութեամբ պարապելու որ՝ ի գործ դընէ զանոնք: Ուստի կանչեց երեք չորս կոյր պատանիներ՝ որ եկեղեցիներուն դռները կը մուրային, ու խոստացաւ անոնց թէ մուրացկանութեամբ ինչ որ կը վատըկին օրը՝ անոր հաւասարը ինքը պիտի հատուցանէ իրենց, թէ որ ամէն օր իր տունը գան ու դաս առնեն իրմէ: Ըսանկով կոյրերուն սիրտը շահեցաւ ու ան մարդասիրական դրպրոցին սկզբնաւորութիւնը ըրաւ, որ քիչ մը ատենէ ետե կոյր պատանիներու համար՝ արքայական վարժարանի փոխուէցաւ:

Երբոր տեսաւ Հաուի որ իր աշակերտները քիչ մը առաջ գացին՝ ալ աւելի սիրտ առնելով իր փորձերը շարունակելու, աս զիւտը Մարդասիրական Բնկերութեան մը առաջարկեց, որ սիրով ընդունուէցաւ. և անոնց օգնութեամբը տարաւ տեղաւորեց իր աշակերտները ուրիշ տան մը մէջ: Ընանկ որ՝ 1785ին, քսանը հինգ կոյր պատանիներ կային հոն, որոնց ամէնուն ալ կերուխու

մը , հանդերձը և ուսմունքը ձրի էր : Հասարակութեան ուշադրութիւնը անմիջապէս աս տարօրինակ դպրոցիս վրայ դարձաւ , և հետեւեալ տարին Հառի՛ վերսոյլ հրաւիրուելով , պատիւ ունեցաւ Վաղ դիպիթագաւորին ներկայացնելու իր յառաջադէմ աշակերտները . որոնց ըրած կրթութիւնները բոլոր պալատականներուն առջին , ցուցուցին իմ բաւականին իրենց հընարագէտ վարժապետին ջանքը և աշխատութիւնը : Ըն նոյն միջոցին՝ փարիզու ճեմարանը մանրամասն տեղեկութիւններ ուղեց Հառի բռնած եղանակին վրայով , և աս գիւտին համար իր կատարեալ հաւանութիւնը տուաւ :

Կոյրերուն վարժութիւնը մասնաւոր կըրթութիւն մըն է և չորս մասն ունի , քի՛ բընական , բանասիրական , երաժշտական և արուեստական :

Բնական կրթութեան բուն նպատակը ան է որ երիտասարդ կոյրին մարմնոյ ներգործական կարողութիւնը բացուի . իր շարժուածքը՝ որ աւելի անհողութիւն կըսիրէ , վայելուչ ըլլայ . իր բնական անդաւոյթութեանը յաղթէ . չափաւոր աշխատութեամբ հիւանդութիւններուն առջին առնուի , որովհետեւ նստողական և գրեթէ անշարժ կեանքը կըզօրացնէ տկարութեան պատճառները որ իր գործարաններուն կազմութեանը բնականաբար կից են . նաև համարձակութիւն մը ունենայ կոյրը և ստիպուի յաղթել կասկածը և վախը որն որ գիւրաւ կաղէ իրեն իր խղճալի վիճակը , որ եթէ զրդող մը չունենայ՝ մշտնջենաւոր և աղէտալից անշարժութեան մէջ կըմնայ . վերջապէս վարժէ , և թէ որ հնար է կատարելագործէ շօշափելիքին կարեւոր զգայութիւնը որ կոյրին աչքն է , և որչափ որ արկար ըլլայ ան՝ տեսութեան տեղ պիտի բռնէ ուսից որ բոլորովին զրկուած է :

Ըս նպատակիս հասած են հիմա ինչպէս որ պէտք է նէ , փարիզու արքայական կուրանոցին մէջը : Ըս տեղի կոյր պատանիները երբոր պարտեղը կիջնան հանգստեան ժամերուն , իրենց երեւոյթը ամենեւին տարբերութիւնը մը չունի աւողջ տեսութիւն ունեցող իրենց հասակակից արատանիներէն , միայն թէ իրենց զգոսանքը այնքան

շառագուն չէ , այլ աւելի հանդարտ և աւելի մտածելով , քան որչափ աչք ունեցողներունը : Ըստե ամենայնիւ աղէկ շարժուածք մը ունին , համարձակ կըքային . և զարմանալին ան է որ՝ սաստիկ վագելով ալ պէս պէս խաղեր կըխաղան նոյն արագութեամբը և ճշդութեամբը որ ուսումնարաններու մէջ թեթեաշարժ և զուարթամիտ տղայքը կընեն :

Ըրդ՝ ինչպէս որ վերը ըսինք , կոյրերուն ուսմանց կրթութեան հիմը Հառի գիւտին համեմատ գուրս ցցուած գիրքերով է : Ըստնց առաջին գործածութիւնը կարգաւ սորուելու կըծառայէ . ու աս կերպ ուրած գիրքերով տպեալ գրքեր կոյրերուն ձեռքը կուտան : Ըրքայական կուրանոցին մէջ մեծկակ գրատուն մը կայ , ուր տեղ առաջին ուսմանց համար՝ և ուրիշ հատընտիր գրքեր կան որ նոյն ոճովը կոյրերը տպած են իրենց վարժարանին տպարանը :

Ուստի կանոնաւոր դաս տալու օգնութեամբը՝ ու աս եղանակաւ շինուած քերականութիւններու , աշխարհագրական թրղութեան , ու մակարդակներու վրայ կոյրերը կըսկսին սորուիլ ընթերցմունքը , իրենց մայրենի լեզուին և լատինականին կանոնները , պատմութիւն , աշխարհագրութիւն , գրագիտութիւն , բնական գիտութիւն , մէկ խօսքով՝ սովորական ուսմանց վերաբերեալ ամէն բանը : Բնդհանրապէս մեծ սէր մը ունին ուսման վրայ , և այնպիսի յաջողակութիւն մը կըցուցնեն որ ստուգիւ զարմացման արժանաւոր է . քանզի անհաւատալի կրթուի որ աս մշտնջենաւոր մթութեանը մէջ այսպիսի լուսաւոր ճառագայթ մը ըլլայ : Ըստ անդամ կըտեսնուի որ ասոնք երեք չորս տեսակ դժուարին և մէկզմէկու շատ հակառակ մտաւորական աշխատութիւններու մէկէն կըպարապին , և անոնց ամէն մէկուն մէջ անսնկ առաջ կերթան՝ որ չէ թէ միայն իրենց կարողութեան վեր կերեայ , այլ և աւողջ տեսութիւն ունեցող համարարաններու խիստ աշխատասէր և հանճարեղ աշակերտներուն յաջողութիւնն ալ կանցնի :

Կոյրերուն շատ դժուարութիւն աւողարհետներուն մէկը՝ գիր գրելն է , բայց ասոր վրայ ալ՝ սորվելու մեծ ջանք մը ունին :

Հառի տախտակ մը հնարեց անոնց համար որ երկըթէ գաւազաններով շրջանակ մըն էր, որուն ներքեւը գնդակ թուղթը՝ զիւրութիւն մը կունենար կոյրը ու շտակ կը գրէր: Ըստիկայ թէ և լաւ կերպ մըն է, ու մեր հասարակ դրութեանն ալ կրնայ յարմարիլ, այսու ամենայնիւ մեծ պակասութիւն մը ունէր որ աս եղանակաւ դրութեան գիրերը միշտ անէ էին, ու կոյրը կարող չէր զանոնք կարդալու: Բայց սակայն Շառլ Պաուպիէի զիւտը՝ ծակծրկած գիրերու, որ այսօրուան օրո Մ. քայական կուրանոցին մէջ գործկածուի, ամէն դժուարութիւնները խախտեց: Շատ սրբող և հանձարեղ ոճ մըն է ասիկայ. բանզի հեղինակը կերպը գլտաւ բոլոր հնչումները և արտասանութիւնները՝ իր բովանդակ լեզուն ձեւայրնելու երբ ասդանիշ տարբեր եղանակաւ դնելով: Փայտեղէն փոքրիկ քանոն մը նոյն կէտերուն համեմատ ծակուած՝ և սրածայր պողպատե գործի մըն է, որոնցմով կոյրը գիր կը գրէ: Ըստ կերպով նշանակուած գիրերը դառն են, ըստ որում թղթին մէկալ կողմը ուռած ըլլալով՝ զիւրութիւն մը կունենայ իր գրածը կարդալու:

Կոյր պատանիներուն ուսման երրորդ մասը երաժշտութիւնն է. ու ինչպէս որ վերը ըստինք, ամէնքն ալ նշանաւոր յաջողակութիւն մը ունին աս արհեստը սորվելու: Ըրքայական կուրանոցին մէջ գործածական կերպը որով երաժշտութիւն դաս կուտան անոնց, ամենեկին տարբերութիւն մը չունի ուրիշ տեղ արուած նոյն դասերէն. միայն թէ բաժանումը՝ մտքովը պիտի ըմբռնէ կոյրը. չէ թէ անհնարին է երաժշտական խոգերը նշանակելու համար ալ տպագրութեան ոճ բանեցրնելու, այլ աս բանիս փորձը ընելով տեսան որ անօգուտ է, և մինակ երգելու համար կրնայ գործածուիլ: Բանզի ինչպէս զիւրաւ կիմացուի, կոյրին ձեռքերը՝ որ իր աչուքներն են, չեն կրնար մատներով նուագարան զարնել և միանգամայն երաժշտական խոգերը շոշափելով կարդալ: Ի վերայ այս ամենայնի, անոր յիշողութիւնը շատ սուր է ասոր համար, ու խիստ դժուարին եղանակներն ալ իր

¹ Պատու, Բագախի:

մտքը կը պահէ զարմանալի զիւրութեամբ, անանկ որ կարծես թէ տպաւորուած կը մընան մտքին մէջը:

Չորրորդ և վերջին մասը կոյրերուն վարժութեանը վերաբերեալ, մերենական արհեստներն են. վասն զի բաւական չէ ամբել և կազուրել իրենց մարմինը, մտքը նին բանալ ուսմանց կրթութեամբը և գիտութիւններով նրբացրնել զանիկայ, պէտք է նաև այնպիսի արհեստ մըն ալ սորվեցընել անոնց որ կուրանոցէն ելելնուն՝ ուր որ ութ տարիէն աւելի չեն կրնար կենալ, կարող ըլլան իրենց ապրուստը ճարելու: Կայտնի է որ ամէն տեսակ արհեստները յարմար չեն գար անոնց. վասնորոյ արքայական կուրանոցին մէջ միայն ան արհեստները կը սորվեցընեն կոյրերուն, որոնց որ աւելի յաջողակութիւն ունին, օրինակի աղագաւ՝ նախ հիւսել և ոլորել կը սորվեցընեն որ մատուրներնին արագաշարժութիւն մը ստանայ, ետքը՝ ճախարակով՝ գործել, գրքերու ստուարութուղթ, չուան, փախթ շինել, աթուռներու մէջ յարգ լեցընել և ոտայնանկել: Ըտաղձագործութիւն՝ ալ հնար է սորվեցընել կոյրերուն, թէ և քիչ մը աւելի դժուարութեամբ:

Բոլոր աս կրթութիւնները արքայական կուրանոցին մէջ կը սորուին դժբախտ պատանիներուն որոնց հիմակուան կառավարը՝ Մ. Տուֆո*, բարենախանձ և անկեղծ մարդասէր անձը և միանգամայն երեւելի մատենագիրը, 1815էն ՚ի վեր անդադար հանձարեղ հետազոտութիւններ կընէ, որուն զիւտերը շատ անգամ ալ յաջողութեամբ պսակուած են, որ իր խնամոցը յանձնուած խեղճ որբերուն վիճակը աւելի լաւացընելու միջոցներ գտնէ:

Հոս տեղ մեր պատմութիւնը վերջացուցնելով աս այժմ, կը խոստանամք զալ թիւով խիստ զեղեցիկ ստորագրութիւն մը ընել, կոյր՝ խուլ համը և հոտաութեանէ զըրկուած օրիորդի մը զարմանալի վարժութեանը վրայով:

¹ Չուրբ, շուր: ² Տիւրիւրէ:

* M. Dufau.



Յորգանան գետը :

Մտիկայ Վանանացոց երկրին զխաւոր գետն է, բայց իր մեծութեանը կողմանէ այնչափ երեւելի գետ մը չէ. իր բերնէն չորս մղնի չափ հեռու միայն երեսուն կանգուն լայնութիւն ունի, և ջուրը պղտոր ու խիտ արագընթաց է: Գետին բոլոր ընթացքը 130 մղն է. Հերմոն լեռանը ստորոտին մտէն կելլէ և Տիբերեայ ծովակէն անցնելով՝ սաստիկ բռնութեամբ Մեռեալ Ծովը կըթափի: Գետին եղբրքները տասներկու օտքի չափ ջուրէն բարձր են, միայն արևելեան կողմի գետերին մէկ մասը ցած է, և եղէգներով, ուռիներով՝ և ուրիշ զանազան թուփերով ծածկուած, որոնց մէջ վայրենի գազաններ կըբնակին տարուանը չոր եղանակին. բայց երբոր անձրևներէն գետը բարձրանալով եղբրքը կոխէ, անատենը կըբռնագափն իրենց պատապարտած որջերէն դուրս ելելու: Երեմ. Խմբ. 19: Ծ. 44:

Արգարե նշանակելու արժանի է Յորգանան գետը, քանզի Հին կտակարանին մէջ շատ տեղեր յիշուած է ասիկայ. որ Աւետեաց երկրին սահմանը կըհամարուէր, և որուն ջուրերը հըրաշքով գետին երկու կողմէն քաշուելով Խորայէլացոց ազգին ճամբայ բացին: Աոր կտակարանին մէջն ալ կըկարգուէր որ աս գետին ջուրովը կըմկրուէր Յովհաննէս Մկրտիչ՝ երբոր բոլոր Արուսագէմացիք ու բոլոր Հրէաստան և Յորգանանի բոլոր կողմերը իրեն կերթային: Հոս տեղ մկրտեցաւ նաև մեր Փրկիչը, որ ան նոյն ատենը երկինքը բացուելով՝ Աստուծոյ Հոգին իրեն վրայ իջաւ, և ահա երկինքէն ձայն մը՝ որ կըսէր, Մտիկայ է իմ սիրական որդիս:

1 Սէոյի-ր:

Ա երբ լսինք թէ Յորգանանի ջուրերը կըթափին Մեռեալ Ծովը, ան ահարկու լիճք որ կը ծածկէ Սորոմոյ և Գոմորայ աւերակները: Աս ծովակին շրջապատը եղած բովանդակ երկիրը անանկ երեւոյթ մը ունի որ կըհաստատէ Մովսէսի ըրած պատմութիւնը սոսկալի մրկին վրայով, որ ատեն Աստուած երկինքէն անձրևի պէս կրակ և ծծումբ իջեցոց աս պատժապարտ քաղաքներուն վրայ:

Մեռեալ Ծովին մէջ ամենեւին կենդանի մը չգտնուիր, ոչ ալ մէկ ըոյս մը կայ: Արբեմն ձուկերը Յորգանանէն հոն կըբռնուին, բայց վաղվազակի կըկորսուին աս մահուան ծովիս մէջ: Աստուամենայնիւ անտեղի խօսք մըն է ան որ կըսեն թէ մարդ մտնելու ըլլայ նէ կըմեռնի, այլ ընդհակառակն շատ ճամբորդներ մտած են ան ծովակին մէջ և բան մը եղած չեն. միայն իրենց մորթը քիչ մը կսկծելու պէս հղեր է, և իւրով օծուելու պէս աղակտութիւն մը զգացել են: Կըսուի նաև թէ ասոր վրայէն թռչուն անցնի նէ, կըմեռնի. աս ալ սխալ է:

Մեռեալ Ծովին ջուրը շատ ծանր ըլլալով, լողալ չգիացողները անգամ կրնան աս ծովը մըտնել և ասանց ընկղմելու ջուրին վրայ կայնիլ կամ նստիլ:

Արբոր մէկուն բարերարութիւն մը կընես, փառասիրութեամբ մի՛ հրատարակիր զանիկայ. երբոր բարերարութիւն մը կընդունիս մէկէ մը, ապերախտութեամբ մի՛ ծածկեր զանիկայ:

Մըթքը բանալի մըն է՝ որ օրուան օրնութիւնները կըբանայ, ու գիշերուան վտանգները կը կղպէ:

Մտնեին երգում մի ընէր :

Եսեր էք որ ըսուեցաւ առջիններուն , թէ Սուտ երգում մի ընէր , հասցաւ ըրած երգումդ վաճարէ Տէրոջը : Իայց ես կըսեմ ձեզի , Մտնեին երգում մի ընէք . ոչ երկինքի վրայ՝ որ Մտուծոյ ամրոնն է , և ոչ երկրի վրայ՝ որ անոր օտիցը դնելու տեղն է , ու ոչ Արուսաղէմի վրայ՝ որ մեծ թագաւորին քաղաքն է . և ոչ քու գլխուդ վրայ երգում ընես , ինչու որ չես կրնար մէկ մաղ մը ձերմըկցունել կամ սեցունել : Հասցաւ ձեր խօսքը ըլլայ այո՞մ այո՞ , և ոչն՞ ոչ , և ասկէց աւելին՝ չարէն յառաջ կուգայ : Մտաբլ . Ե .

33—37 :

Փրկչին մերոյ աս խօսքէն «Մտնեին երգում մի ընէր» ամանք սխալմամբ հետեւցուցին՝ թէ անիկայ կըխափանէ մինչև անգամ դատաստանատան մէջ , դատաւորի կամ իշխանի առջևը երգում ընէլը : Իայց մեկ նութեան հիմնական կանոնն ան է որ մէկ բնաբան մը զտու չառնելը , բայց իրմէն առաջ կամ ետքը եղած խօսքերուն հետ բաղդատելով մեկնելը : Այլ թէ որ վերը դրուած (Մտաբլ . Ե . 33—37) բոլոր խօսքերը քննելու ըլլամք՝ կըտեսնելք որ հոս տեղ Քրիստոս արգիլած է միայն ան պիղծ երգումները՝ որոնք հասարակ խօսակցութեան մէջ կըգործածուին , և ան չար սովորութիւնը որ մարդիկ ունին միշտ Մտուծոյ անունը առանց պատկառելու գործածելու , կամ փոխանակ Մարաշին՝ իրենց սուրբ կարծած արարածներուն մէկուն վրայ երգում ընելու . և որ յայտնապէս Քրիստոսի նախատակը ան հին օրէնքը խափանել չէր՝ որն որ Մտուծոյ հաստատել էր դատաստանարանի մէջ երգումով վկայութիւն ընելու վրայ : Տէն թուոց . Ե . 19 : ք (յրէն . 7 . 13 : Եսայ . 45 . 16 : Երեմ . 47 . 16 :

«Եսեր էք որ ըսուեցաւ առջիններուն» , (Համար 33 :

Աս խօսքը կընշանակէ Մովսիսական հին օրէնքը : Ես նոյն եղանակաւ Քրիստոս յառաջ կըբերէ հին օրէնքը 21, 27, 31 և 38 համարներուն մէջ : Իայց անիկայ աս նիւթերուն և ոչ մէկուն մէջ հին օրէնքը ձեռք կառնէ աւելելու համար , այլ կատարելով (Մտաբլ . Ե . 17) և աւելի զօրաւոր և ընդարձակ ընելու համար : Սուտի աս 33 համար

11 * 7

ըին մէջն ալ կըհաստատէր հին օրէնքը և չէ թէ կըխափանէր :

«Սուտ երգում մի ընէր , հասցաւ ըրած երգումդ վաճարէ Տէրոջը» : (Համար 33 :

Ասիկայ առնուած է Վեա . ԺԹ . 12 և թուոց Ը . 2 3 համարներէն , և կըբացատրէ երրորդ պատուիրանքը , որն որ ինչպէս բոլոր տանաբանեայ պատուիրանքը՝ մըշտն ջենաւոր պարտաւորութիւն մը դրուած է մարդու վրայ : Երգ որ ատեն աս պատուիրանքը յայտնի արգիլած էր ամէն տեսակ պիղծ երգումները , զարխեցիները մէկ աւանդութիւն մը հնարեցին՝ թէ անիկայ միայն սուտ տեղը երգում ընելը և միայն երգմազանցութիւնը արգիլած է : Վասն որոյ կըհաստատէին որ եթէ մարդիկ միայն Արուսաղէմի կամ ուրիշ բանի մը վրայ երգում ընեն , և ոչ Մտուծոյ անունը վրայ , աս պատուիրանք եղծած չեն ըլլար : Իայց թէ սուտ երգումը և թէ զուր տեղը յաճախ երգում ընելը ամէն ատեն հաւասար մեղք է Մտուծոյ դէմ :

«Իայց ես ձեզի կըսեմ» , (Համար 34 :

Քրիստոսի աս խօսքը շնչանակեր թէ անիկայ աս ըսելովը հին օրէնքը խափանել կուզէր , ինտոր որ ՁՏերորդ համարին մէջ՝ աս նոյն խօսքը ըսելովը շնութեան դէմ եղած օրէնքը չվերցունէր : Ես երկու տեղերն ալ իր նպատակը աւելի բացայայտ և հաստատ ընել է (Օրէնքը , մարդիկ անոր թիւր մեկնութիւն տալերնուն և դանիկայ եղծանելուն համար :

«Մտնեին երգում մի ընէք» . (Համար 34 :

Իբր թէ ըսել կուզէր . Գուք ո՞վ զարխեցիներ կըպնդէք՝ թէ հին օրէնքը միայն դատաստանարանի մէջ սուտ երգում ընելու դէմ է : Իայց ես կըսեմ ձեզի՝ որ ան պատուիրանքը չէ թէ միայն սուտ երգումին դէմ է , այլ նաև առանց ակնածութեան Մտուծոյ անունն գործածութեանը , և խօսակցութեան մէջ ինչ և իցէ արարածի մը վրայ երգում ընելու ալ դէմ է : Ասև կըջանաք սորվեցունելու՝ թէ Մտուծոյ դէմ պատժոյ արժանի մեղք մը չէ , թէ որ զուր փոխանակ Մտուծոյ անունը վրայ երգում ընելու , միայն Արուսաղէմին կամ ձեր գլխոյն վրայ երգուէք . բայց ես կըսեմ ձեզի որ ամէն ասանկ երգումները մեղք են , բանդը Մարտիչը անպատիւ ընել է :

“Այ երկրի վրայ... և ոչ Արուսաղէմի վրայ...
 և ոչ քու գլխոյդ վրայ երգում ընես”
 (Համար 35, 36:)

Մարդիկ երբեմն իրենց ընտանեկան խօսակցութեանը մէջ կրվախնան Աստուծոյ անուանը վրայ երգում ընելու, բայց չեն երկնչիր սուրբի մը վրայ, տաճարին սեղանին վրայ կամ ուրիշ սուրբ համարուած բանի մը վրայ երգում ընելու: Բայց աս ընթացքն ալ Աստուծոյ ճշմարիտ ասհր չունենալէն կը ծագի: Թե որ ինչ և իցէ տեսակ երգում բանի տեղ չընենք, աս երգման վրայ եղած պատուիրանքը աւրած կը լլայք: Կտեղծուած բանի մը վրայ երգում ընողները կը սորվին ոչինչ համարել առ Կտեղծողն եղած երգումներուն սրբութիւնը, և այսպէս՝ ասանկ անձանց աւելի դիւրին կը լլայ սուտ երգում ընել դատաւորին առջևը:

“Չեր խօսքը ը լլայ այն՝ այո՛, և ոչն՝ ոչ”
 (Համար. 37:)

Արդ՝ ստիկայ յայտ յանդիման կը ցուցընէ մեր վերի մեկնութեան ճշմարտութիւնը, թէ Քրիստոս կարգիլէ Աստուծոյ և արարածներուն անունովը եղած ան սնտի երգումները որ ամէն օր կը լլայք խօսակցութեան մէջ, և չէ թէ ան երգումը որ երբեմն կը հարկաւորի երևելի պարագաներու մէջ՝ Աստուծոյ ասհր վկայութիւնը կոչելու համար: Պօղոս աւաքեալն ալ այսպէս երգումներ ըրաւ, ինչպէս որ կը տեսնենք իր Թղթերուն մէջ, (ք Կորնթ. Է . 23 և Է ԹԷ . ք . 5) որ Աստուած վկայ կը կանչէ ասանկ կընէին նաև նահապետները և մարգարէները: Բայց աս երգումները մեծապէս տարբեր են բոլոր ան սնտի երգումներէն որ Քրիստոս կարգիլէ:

Երանի թէ մարդիկ Քրիստոսի օրինակին հետևէին՝ իրենց խօսակցութեան մէջ ամէն ատեն միայն «ճշմարիտ ճշմարիտ» գործածելով: Քանզի անատներ աւելի պիտի հաւատային մարդիկ իրենց ըսածին քան որչափ իրենց ոչինչ երգումներով ըրած ատեննին: Թե որ կուզենք պահել ան պատուիրանը որ կըսէ, «Աստարէ քու երգումդ Տէրջը», պարտիմք պահել նաև ան պատուիրանը որ կըսէ, «Նաև երգում մի ընէք ձեր խօսակցութեանը մէջ»:

Վերտեսնե՛ք ի՞նչ արդէն:

Մերիզայի Միացեալ Վասնդայ Վերտեսնե՛ք ի՞նչ արդէն կողմերը երբոր ճամբորդութիւն կընէի՝ (կըսէ մէկ երևելի պատմաագիր մը որ քառասուն տարի առաջ ան կողմերը կը պարտէր) կիրակի օր մը անտառի մը մէջ յանկարծ իմ աչքիս դպաւ ձիերու խումբ մը՝ որ կապուած էր փլելիւած հին տունի մը բով, որն որ շտակ ճամբայէն շատ հեռու չէր իյնար: Ասկէց առաջ՝ աս նահանգներուն մէջէն անցնելու՝ ասանկ բաներ տեսած ըլլալովս, իսկոյն իմացայ որ անիկայ Աստուծոյ պաշտօն մատուցանելու տեղ մըն է:

Ուստի՝ պէտք էր որ միայն իմ ջերմունքները չարժեալ կենայի ժամերգութեանը հաղորդ ըլլալու, բայց կը լսուտովանիմ՝ որ նաև ասանկ անտարատ տեղի մը քարոզչը մտիկ ընելու հետաքրքրութիւնս էր՝ որ ըստ մեծի մասին շարժեց զիս եկեղեցին մտնելու: Գունէն ներս մտնելով՝ քարոզչին գերբնական երևոյթը ինծի զարմանք տուաւ: Բնիկայ քարծրահասակ և խիստ տկար ծերունի մըն էր. իր գլուխը՝ որ ճերմակ կտաւէ զտակով մը ծածկած էր, իր կնճուռած ձեռքները և իր ձայնը այնպէս կը զոյգային՝ որ կերևնար թէ ան դամալուծութեան ախտին ենթակայ եղած էր ան, և քանի մը վայրկեան չանցած իմացայ որ նաև կոյր է եղեր:

Առաջին անգամ զինքը աս վիճակին մէջ տեսնելու՝ յարգութիւնը և կարեկցութիւնը սիրտս խանդաղատեցին. բայց ո՞րքան շոյտ փոխուեցան իմ բոլոր զգացումներս: Յիշուալ Պղատոնի մեղածորան շրթունքները աւելի արժանի չէին կանխագուշակ մեղուներու գունդին, քան որչափ աս մեծարուանձին շրթունքները*: Բն նոյն օրը սուրբ Հաղորդութեան խորհուրդը կը կոտորուէր, վանորոյ իր քարոզը կենարար փրկչին մերոյ չարչարանաց և մահուան վրայ էր: Բն նիւթիս վրայ հազար անգամ լած էի, և կրնամ ըսել թէ ամենեւին իմ մտքս անցած չէր, որ Ամերիզայի վայրենի անտառ

* Արտուի թէ Պղատոն երբոր օրորոցին մէջ պակած մանուկ էր, մեղուները իման իր շրթունքին վրայ՝ իրեն նշան իր ապագայ քաղցրախօս ճարտասանութեանը:

ներուն մէջ պիտի պատահէի անանկ մէկ մարդու մը՝ որուն ատենաբանութիւնը բոլորովին նոր և սրտաուռ զգուրութիւն մը պիտի տար աս նիւթին :

Նկարագրեց Վրիստոսի քաջած չարչարանքները : Պիղատոսի առջևը կայնելը : Վողգոթա լեւը ելելը . իր խաչելութիւնը և մահը : Բոլոր պատմութիւնը դիտէի : Բայց սակայն մինչև անատենը բնաւ երբէք լսած չէի ասանկ գերադանց և կարգաւորեալ նկարագրութիւն մը : անոնց մանրամասն պարագաներուն վրայ : Վլխովին նոր էր , և ինծի թուեցաւ թէ իմ կեանքիս մէջ աս առջի անգամն էր որ կը լսէի զանիկայ : Վարողիչը ծանր և հանգարտ եղանակով մը կը խօսէր . ամէն մէկ բաւը արտաբերելուն կը դողար իր ձայնը , որ և կը դողացը նէր ամենուն սիրտը . իր զրուցուածքին մէջ բանեցուցած ոճը այնչափ զօրաւոր էր , որ ան նոյն ատենը դիտես թէ բուն իսկ չարչարանաց տեսարանը կը կատարուէր մեր աչքերուն առջևը : Արտեսնէինք անօրէն շըրկից կատաղի դէմքը , իրենց դաժան երևոյթը և եղեւնագործութիւնները : Արտեսնէինք ան օրհնեալ երեսին վրայ իջած ուժգին ապտակները . աս բոպէիս իմ անձս վաւեցաւ սրամտութեան բոցովը , և իմ ձեռքերս ակամայ կը պատրաստուէին անոնց դէմ վրէժխնդիր ըլլալու :


Բայց երբոր հոն հասաւ՝ ուր կը ձառէր փրկչին մերոյ համբերութիւնը և ներող հեղութիւնը , որ ատեն իր ամենօրհնեալ աչքերը արտասոււահոս դէպի Նրկինքը դարձուցած , և հաւաքելով առ Մտուած ներում կը խնդրէր իր թշնամներուն համար ըսելով , « անյր՝ թողութիւն տուր ասոնց , ինչու որ չեն գիտեր ինչ կընեն » . քարողչին ձայնը՝ որ արդէն կը դողալորար , հետզհետէ թուրացաւ տկարացաւ , մինչև բոլորովին խափանելով իր բուն զգացումներէն , իր թաշկինակը աջքերուն դրաւ և սկսեց դառնարցունք լալ : Մտիկայ անխմանալի ազդուութիւն մը ըրաւ . ժողովրդոց ողբը , հաւաքանաց և հեծութեան ձայնը բոլոր եկեղեցին կը ճնչեցընէր : *

* Մտ պատմութիւնը դրած ենք միայն ճարտասանութեան ներդրութիւնը ցուցնելու համար , բայց Վրիստոսի չարչարանաց վրայով աս կերպ քարողչութեան վրայ մեր կարծիքը տես Մտու . Վարողութիւնը թիւ 7 . երես 54 , 55 :

Վերջապէս խորին և տխուր լուութիւն մը տիրեց բոլոր բազմութեանը վրայ , և կը սպասէինք որ քարողիչը իր խօսքը շարունակէ : Են ատենը ես սկսեցի անհանգիստ ըլլալ քարողիչին ներկայ վիճակին վրայով . քանզի անիկայ իր ձառը շուտով ան աստիճանը բարձրացուցած ըլլալով չէի կրնար իմանալ թէ ինչպէս կարող պիտի ըլլայ իջեցընել զանիկայ առանց կորանցունելու առաջին վստմութիւնը . բայց բանը իմ կարծիքէս շատ տարբեր եղաւ . որչափ որ արագ և աշխոյժ եղանակաւ էր բարձրացընելը , նոյնչափ գերազանց և գեղեցիկ եղաւ իջեցընելը :

Մտաջին խօսքը՝ որով քարողիչը ան խորին լուութիւնը ընդմիջեց , աս էր . « Վոկրատէս մեռաւ իբրև փիլիսոփայ , բայց Յիսուս Վրիստոս իբրև Մտուած » :

Կարող չէ մէկը իմանալ աս խօսքին պատճառած զօրութիւնը , մինչև որ կատարեալ չիմանայ քարողիչին բոլոր հանգամանքները , և իր ատենաբանութեան մասնաւոր պարագաները : Պէտք է որ մարդ իր աչքին առջև ունենայ անոր մեծարու դէմքը՝ որուն կուրութիւնը իր միտքը կը ձգէ ծերունի շուրտը և Միլտովնը , և որուն կատարելութիւնը՝ անոնց բնութեանը արբտում վստմութիւնը : Արեւակայէ լսել իր ծանր , վստմ և ճարտար ատենաբանութիւնը , ան դողողուն բայց ազդու ձայնին ներդաշնակութիւնը . միտք բեր ժողովուրդին բորբոքած կիւրքը և զարմացումը , և ապա ան քանի մը վայրկեան տխուր և մահահասն զոյն լուութիւնը՝ որ տիրեց բոլոր եկեղեցիին մէջ . քարողիչը իր խորշովեալ երեսէն վար առած ան սպիտակ թաշկինակը (որ դեռ թայ էր իր արտասուաց հեղեղէն) և իր դողողուն ձեռքը՝ որով բռնած էր զանիկայ , կամաց կամաց երկնցունելով , կը կըսի իր խօսքը « Վոկրատէս մեռաւ իբրև փիլիսոփայ » . քիչ մը կենալէն ետքը իր երկու ձեռքը ուժգին բաղխելով իր կուրծքը , և բոլոր զօրութիւնը իր տկար ձայնին տալով , « Բայց Յիսուս Վրիստոս իբրև Մտուած » : Թէ որ ասիկայ իրաւցընէ հըրիշտակ լուսոյ եղած ըլլար հաղիւ թէ ասկէց աւելի աստուածային ազդուութիւն պիտի ունենար :



ՄԱՐՏԻՆ

Մասնաւոր :

Ուսաստանի նախնի մայրաքաղաքն է տէրութեան եւրոպական մասին կենդանոնը շինուած , Պալլիական և Սե ծովերուն կասալից ծովուն և տրջային Սառնապատ ովկիանոսին մէջ տեղը . 700 փարսախ փարիզէն հեռու է , 174 փարսախ փեթր պուրկէն , 55°,46' լայն . և 35°,13' երկայնութեան տակը . որուն մէջէն կանցնի Մոքուա համանուն գետը : Գրեթէ 250 , 000 բնակիչ ունի ամառնային եղանակին մէջ , իսկ ձմեռը՝ 150,000 հոգի ալ կաւելնան աս քաղաքս : Եսոր պատճառը ան է որ՝ կալուածքի տէրերը ամառը իրենց գեղերը կերթան կրքնակին և ձմեռուան մօտ՝ իրենց բազմաթիւ մարդիկներովը քաղաքը կը դառնան : Ես տեղի ողը՝ փեթրպուրկի հակառակ , շատ աւողջ է : Տասը հազարէն աւելի տուն կայ հոս , որոնց հինգերորդ մասին չորսը վերստին շինուեցան 1812 տարուան կրակէն ետև :

Մոքուայի հիմնադրութիւնը՝ 1147 թուականին եղաւ . ան ատենը անշուք աւան մըն էր , որ Գեորգ Սլատիմիրովիչը տիրեց անոր : Եւջի ատենները պատերազմական համբարներու բերդ մըն էր ասիկայ և ղեկուորներու ժողովատեղի մը , Սլատիմիրու իշխանին հրամանին տակը : 1238ին՝ ճինկիլ խանին թուր Պաղու խանը՝ որ Ռուսաստանի մէջ շատ տեղերու տիրեց , կողոպտեց աս քաղաքը : 1293ին՝ Նողայի խանին զօրքերը վերստին յարձակեցան Մոքուայի վրայ , ամէն բան թաղեցին ու բնակիչները գերի տարին . անանկ որ չորեքտասաներորդ դարուն սկիզբները միայն սկսաւ անուն ունենալ . անատենը Մոքուայի և Սլատիմիրու մեծ դքսութեանց մայրաքաղաքը ըլլալով , Իւզպէք մեծ խանը ընծայեց զանիկայ Իվան Տանիլովիչին որ Քալչու կամ Քասակ մականուանեցաւ , վասն զի միշտ որսորդի քսակ մը կը կրէր իր հետը ստակով լեցուն , որն որ մէկ ձեռքովը աղքատներուն կը բաժնէր , ու մէկաւովը քսակը կը կրէցունէր հարուստները կողոպտելով առանց խղճմտանքի , որոնց հարստութեանը վրայ կը նախանձէր :

Մոքուա քաղաքը մեծութեամբ և հարբստութեամբ զարգացաւ Իվան երրորդին ժա

մանակը , 1462—1505 , որ Սեգ կոչուեցաւ , ու իր հայրենիքը թաթարներուն լուծէն ազատեց : Եսոր թագաւորութեան ատենը՝ Յոյն արհեստաւորներ որ Խաալիա փախեր էին , եկան գեղեցկացուցին իր մայրաքաղաքը քարեղէն շինուածներով , որոնց մէկ բանին դեռ կը կենան :

Ես միջոցին առաջին անգամ դեսպաններ եկան Մոքուա քաղաքը Գերմանիայէն , Լուովմէն , Կոստանդնուպօլիսէն , Բորնիայի և Տանիմարգայի թագաւորներէն , ու Վենետիկի հասարակապետութենէն :

Քրէմլինը՝ որ Քեյր կընշանակէ , քաղաքիս կենդրոնը շինուած է բլուրի մը վրայ որ 60 ոտք բարձր է Մոքուա գետէն : Քրէմլինին շրջապատը անկիւնաւոր աշտարակներ կան կանանչ ու կարմիր աղւաններով շինուած , 2,000 գրկաչափ երկայնութեամբ , և գետը առջևէն կանցնի :

Քանի որ պտուղի մարդ տարբեր երեւոյթով մը կը տեսնէ Մոքուայի զիրքը . բայց ամէն տեղ նորոգուած Քրէմլինը կը բնակայ հին և նոր շէնքերուն վրայ բարձրացած . և ասիկայ է որ ճամբորդին աչուրները ամենէն առաջ իրեն կը դարձունէ : Եւրոպայի մէջ բնաւ չտեսնուիր Մոքուայի պալատներուն , եկեղեցիներուն և յիշատակարաններուն հաւասարը , որոնք ընդհանրապէս Խաալացի վարպետները շինած են , բայց թաթարաց , Լնդկաց , Չինացուց և Գոթացուց տարբեր ոճերովը . հոս Լընդկային ձեռով շէնք մը , հոն կամարաձև յարկ մը . ոմանց քանի մը մասը շքեղ և վայելուչ , ուրիշներունը անշնորհք և խրժական :

Քրէմլինի մէջ տեղը խրած կը կենայ փոսի մը մէջ Մոքուայի մեծ զանգակը : Տ . Քլարքը ներկայ դարուս սկզբնաւորութեանը չափեց աս զանգակը և տեսաւ որ բերնէն երկու ոտնաչափ վեր՝ որովհետև այնքան հողն մէջ խրած էր , 21 ոտնաչափ տրամագիծ ունի , շրջապատը 66 ոտնաչափ է , ու բարձրութիւնը՝ գետնէն , 20 ոտնաչափ է : Են նոյն տեղը որ զանգակին ուր պիտի դարնէ , 22 բթաչափ թանձրութիւն ունի : Ես զանգակին ծանրութիւնը գրեթէ 400 հազար լիտր կուգայ . և ստուղիւ մտտաղէ լեռի մը կը նմանի : Կըսուի թէ ասի

կայ ձուլելու ժամանակը՝ ազնուակրկնները
և հասարակ ժողովուրդը , իրենց պղնձէ ու
արծրթէ ամանները բերին հալոցին մէջը
ձգեցին : Բայց ամէն մարդ գիտէ հիմա ,
որ իր եղած տեղէն՝ ուր որ ձուլուեր է աս
զանդակը , երբէք վերցուած չէ : Տօն օրե-
րը գեղայիները կուզան ջերմեւանդու-
թեամբ այցելութիւն կրնեն իրենց մեծ զան-
գակին :

Քրէմլինի բազմաթիւ շէնքերուն մէջ ե-
րևելի է զինարանը , ուր տեղ հազարումէկ
հետաքրքրական բաներ կը պահուին . որոնց
մէջ նշանաւոր են Սեծին Պետրոսի աթո-
ւը , արծաթեղէն ոսկեղէն ու ոսկեզօծ ա-
նօթները , փղոսկրէ շինուած ընտիր բանե-
րը և անթիւ ուրիշ ընտիր գործքեր ()ս-
մանեան և Պարսից տէրութիւններէն ըն-
ծայուած : Եւ այն թանգարանին մէջ կը
տեսնուին նաև տէրութեանց թագերը՝ ո-
րոնց յաջորդաբար տիրեր են , և մեծ փը-
ղակրէ սանաքը՝ որով Ռուսաց կայսրերը
իրենց մօրուքը կը սանաքէին :

Օ՛ւի ունիւնէր ուն պարսկու պահելու լաւոյով :

Օտերութեան պատիւը մասն է ան ամէն ըրգաց-
մանքներուն որոնք պիտի քաջալերեն մեզի մեր
զանազան գործքերուն մէջ . կցորդ է ան նպատա-
կութեանը որ արդար և խոհեմ մարդը ունի իմաս-
տութեան համար , ան բարեկարգութեանը սիրոյն
որ իր մեծերուն կրնծայէ ինչ որ անոնց պարտա-
կան է , ան քաղցր գթութեանը որ փոյթ կունե-
նայ դժբաղին համար , ան երախտագիտութեա-
նը՝ որ ունի անոնց , որոնցմէ բարերարութիւն մը
տեսեր է , կամ թէ հայրենեաց աղէկ ճառարու-
թիւն մը ըրած են :

Օտերացեալ հասակին պատիւ տալը՝ յայտնիչ
նշաններէն մէկն է որ մեզի գատում բնել կուտայ
մէկ աղջի մը բարուցը և երջանկութեանը վրա-
յով : Արպատուեմն մի անոնք իրենց ծերունիներ-
ը կը հարցունեմ՝ ևս օտարականի մը , որ կուզէ
ճանօթացընել ինծի իր աղջը . ու իր տուած
պատասխանին նայելով կիմանամ թէ միաբա-
նութիւն կայ մի գերդաստաններուն մէջ , խոհե-
մութիւն ժողովքներուն մէջ , շրջահայեաց ըլ-
գուցութիւն գործադիւթեանց մէջ , քաղցրու-
թիւն կառավարութեան մէջ , և հպատակու-
թիւն , խաղաղութիւն և միաբանութիւն տերու-
թեան մէջ : Քանզի ուր որ ալ ետրները պատիւ
չունին բնաւ կանոնաւոր գործ մը չըլար հօն . և
այնուհետև բոլորովին կը ջնջանայ ան պատուա-
կան զուարճութիւնը որ մարդիկ կը վայելին ի-
րենց նմաններուն ընկերութեանը մէջ :

Սեւրիէ Պարսկացին :

Չ-ի որսալու նոր եղանակի մը :

Սկովտիայի մէջ , երկրագործին մէկը արու-
տագ մը կը պահէր , որ սովորութիւն ըրած
էր՝ ամէն օր իր հետը առնելու բոլոր սա-
գերուն խումբը , ու մօտը եղած գետին մէջ
շատ հեռու երթալու , կամ նոյն գետին զը-
մացի կողմը ուրիշներուն արտերը մանելու :
Երկրագործը՝ աս զէշ սովորութիւնը խա-
փանել ուզելով , մէկ օր մը երբոր սագը
գետը մանելու վրայ էր , բանեց զանիկայ ,
և ոնոր սրունգին մէկ կարթ՝ մը կապելով՝
որուն ծայրը մեւուծ դորտի մը կտոր անցու-
ցած էր , թող տուաւ որ իր ճամբորդու-
թիւնը կատարէ : Սագը գետեզերքէն դեռ
շատ չհեռացած՝ մեծկակ կանկաձուկ մը
իւր ոտքին կապուած կարթէն բռնուելով , ոչ
միայն անոր ընթացքը արգելեց , այլ նաև
հինգ վեց անգամ ջուրին երեսը զտորեց
զանիկայ : Եւ այն կուռոյն տեսարանը զուար-
ճալի էր . ձուկը կը քաշէր , և սագը բո-
լոր ուժովը կը ճչէր . մէկը կը ջանար թրու-
ջիլ , և մէկալը կուզէր որ լողալով ազատի
ան աներևոյթ թշնամիէն . երբեմն մէկը
յաղթուելու կը լար և երբեմն մէկալը .
նոյն միջոցին սագը լողձուկ նայուածքով իր
աչքը կը դարձունէր մէկալ սագերուն՝ ո-
րոնք իրենց տաւապեալ առաջնորդին կա-
րեկից ըլլալով կը կառաչէին : Ա երջապէս
սագը յաղթող եղաւ , և մօտ եղած եղերքը
եղելով իր հետը հանեց խիստ պատուական
կանկաձուկ մը : Գուցէ երկրագործին միտ-
քը առաջ միայն սագին սովորութիւնը խա-
փանել էր , բայց հիմայ սորվեցաւ ձուկ
որսալու նոր եղանակ մը : Եւսմ եմք՝ թէ
Եսկո քաղաքին մօտերը ոմանք աս եղա-
նակովս բաղերը վարժած են ձուկ որսալու :
Եսոր ստոյգ ըլլալը չեմք կրնար հաստա-
տել . բայց գիտեմք որ հին ատենները բա-
ղէները կը վարժուէին օղին մէջէն թուշուն-
ներ իջեցընելու . ուստի ինչո՞ւ սագերը և
բաղերը աս կերպով վարժուէնուն՝ կարող
չըլլան ծովուն մէջէն ձուկեր հանելու :

Ետ անգամ խղճալիներուն հետ վէճ կը-
նեմք , որպէս զի անոնց վրայ գութ ունենալու
պարտքէն ազատ մնալը :

() Լա :

Սարգսն ընդհանուր գիրք-էն-նը :

Երբոր մարդս իր վրայ կընայի՝ առաջին բանը որ կըտեսնէ , իր մարմինն է , իր իրեն յատկացեալ նիւթը : Բայց գիտնալու համար թէ ինչ է ան նիւթը , պէտք է որ բարդատէ զանկիայ իրմէ վեր կամ իրմէ վար եղած ամէն բաներուն հետ , որպէս զի կարող ըլլայ ան նիւթին ճիշդ կոտարները ճանչնալու :

Թող չկենայ ուրեմն միայն իր բոլորաբը եղած առարկաները դիտելու . բայց թող ուշադրութեամբ նայի բովանդակ բնութեան սքանչելի շքեղութեանը : Թող մտածէ ան պայծառափայլ լոյսը որ իբրև մշտնջենաւոր Զահ՝ տիեզերքը լուսաւորելու համար հաստատուած է . Թող աս աշխարհը կէտ մը համարի արեգակնն ընդարձակ պարբերութեանը քով , ու զարմանայ որ աս ընդարձակ պարբերութիւնն ալ փոքրիկ կէտ մըն է երկնից կամարին վրայ եղած անհամար աստղերուն շրջանին նայելով : Բայց եթէ իր տեսութիւնը կանկ աւնէ հոն , Թող առաջ անցնի երևակայութիւնը , որ անշուշտ պիտի յողնի խելք հասցունելէն քան որչափ բնութիւնը նիւթ մաստակարարելէն : Ինչ որ կըտեսնեմք աշխարհի մէջ՝ անխնայնալի փոքրիկ մասն մըն է բնութեան ընդարձակ ծոցը , որուն տարածութեանը վրայօք ոչինչ զաղափար կընամք ունենալ : Օրը տեղը մտքերնիս կըբեռնաւորեմք . վասն զի ուրիշ բան չեմք կընար յուսալ բերել , բայց միայն քանի մը հիւղէներ , իրաց գոյութեանը քով : Բնութեան տարածութիւնը մէկ անբաւ գունտ մըն է , որուն կենդանութեանը տեղ է , ու շրջաբերութիւնը ոչինչ տեղ : Կ'վերջոյ՝ Մտուածոյ ամենակարողութեանը խիստ մեծ զգալի նշաններէն մէկն է , որ մեր մտքը կըկորնչի աս մտածութեանս մէջ :

Լպտ ուրեմն Թող մարդս ինքզինքին գարով մտածէ ինչ որ է , աս տեսած բաներուն քովը . Թող զինքը կորսուած համարի բնութեան աս զարտուղի ճամբուն մէջ . և ինչ որ երևնայ իրեն աս փոքրիկ բանար ուր որ ինքը կըբնակի , իր աս աշխարհս , անկէց Թող սորվի յարգել երկիրը , տերութիւնները , քաղաքները , և ինքզինքը ու իր ճիշդ յարգը ճանչնայ :

Ի՞նչ է արդեօք մարդը անբաւին քովը . ո՞վ կընայ իմանալ ասիկայ : Բայց մէկ ուրիշ ու նոյնպէս զարմանալի հրաշք մը ունենալու համար իր աչքին առջևը , Թող իր ճանչցած խիստ մանր բաներուն մէջ փնտրուէ : () Երևակի աղագաւ մարդուն փոքր մարմնոյն մէջ փոքրիկ որդ մը՝ Թող ցուցընէ անոր իր խիստ փոքրիկ անդամները . սրունգները յօգուած ներով , երակները սըրունգներուն վրայ . արիւն աս երակներուն մէջը , հիւթեր արեանը մէջ . կաթիլներ աս հիւթերուն մէջ , շոգիներ կաթիլներուն մէջ . Թող աս ետքիներն ալ բաժնելով կըցածին չափ աշխատի ու իր միտքը յոգնեցնէ , և վերջին առարկան որուն որ կալենայ խելք հասցընել , մեր խօսքին նիւթը ըլլայ ան : Գուցէ պիտի կարծէ թէ բնութեան ամենէն փոքրը ասիկայ է . բայց ես նոյն բանին մէջ պիտի ցուցընեմ անոր մէկ նոր ու խորին անդունդ մը : Արեղմ՝ որ նկարագրեմ անոր աս անըմբռնելի հիւղէիս մէջ , ոչ միայն երևելի տիեզերքը , այլ ինչ որ մտքով ալ կընայ իմանալ բնութեան անթիւ բաներէն : Թող տեսնէ ասոր վրայ անհամար աշխարհներ , որոնց ամէն մէկը ունի իր երկիրքը , իր մոլորակները , իր երկիրը , ան նոյն համեմատութեամբը երևելի աշխարհիս : Լս երկրիս մէջ կենդանիներ ալ կան և վերջապէս փոքրիկ որդեր , որոնց վրայ կըգտնէ ինչ որ առջիններուն վրայ տեսաւ , ուրիշներուն վրայ ալ նոյն բանը գտնելով առանց վերջ և հանդիստ ունենալու : Թող կորնչի աս հրաշալի բաներուն մէջ , որոնք նոյնչափ զարմանալի են իրենց փոքրիկութեամբը որչափ որ միւսները իրենց ընդարձակ տարածութեամբը : Այսին զի ո՞վ չհիմնար մեր մարմնոյն վրայ , որ սակաւ մի յուսալ տեսանելի չէր տիեզերաց մէջ , ու անխնայնալի էր բովանդակութեան մէջ , հիմնայ մէկ վիթխարի բան մը ըլլայ , մէկ աշխարհ մը , կամ մանաւանդ ամբողջ մը ան խիստ փոքրիկ բանին քով որուն չեմք կընամք խելք հասցունել :

Ո՞վ որ այսպէս մտածելու ըլլայ՝ անշուշտ կըստկայ , տեսնելով զինքը այն նիւթովը որ բնութիւնը իրեն սուտէր է իբրև առ կալուեալ աս երկու անդունդներուն մէջ անբաւ ու ոչինչ կոչուած , որոնցմէ հաւաստարարէս

հեռի է : Կըզողայ աս հրաշայինները տեսնելուն . ու ես կարծեմ թէ իր հեռաքրքրութիւնը զարմանքի փոխուելով՝ աւելի կախորժէ լուծութեամբ նկատելու զանոնք բան որչափ մեծամտութեամբ քննելու :

Քանզի ի՞նչ է մարդը բնութեան մէջ . ոչինչ մը անբաւին նայելով : ամբողջ մը ոչնչին քով , միջին բան մը ոչնչին և բոլորին մէջ : Ըս երկու ծայրէն ալ խիստ շատ հեռի է ան , և իր գոյութիւնն ալ ոչ պակաս հեռաւոր է ոչնչէն՝ ուսկէց յառաջ եկեր է , քան որչափ անբաւէն՝ որուն մէջ կըրկունջի : Իր մտքը իմացական բաներուն կարգին մէջ ան նոյն վիճակը ունի , ինչպէս որ իր մարմինը բնութեան տարածութեանը մէջ . և իր բոլոր կրցածը ան բաներուն մէջէն երեւոյթ մը միայն տեսնելն է յաւեժական յուսահատութեամբ ոչ անոնց սկիզբը ճանչնալուն և ոչ վախճանը : Ըմէն բան ոչնչէն յառաջ եկեր ու մինչև անբաւութեան հասեր է . ո՞վ կրնայ արգետք աս զարմանալի ընթացքին հետևելու : Ստեղծողը միայն գիտէ զանոնք և ոչ բնաւ ուրիշ մէկը :

Աս վիճակը որ երկու ծայրին միջինն է , մեր ամէն կարողութեանց մէջ կըգտնուի . վասն զի մեր զգայութիւնները ամենեւին չեն կրնար զգալ ինչ որ չափազանց է : Շատ աղաղակը մեր ականջները կըխլացնէ , շատ լոյսը մեր աչուրները կըխտողէ , շատ հեռաւորութիւնը կամ մերձաւորութիւնը մեր տեսութեանը արգելք կըլլայ : շատ երկայնութիւնը կամ կարճութիւնը խօսքը կը մթայրնեն , շատ զուարճութիւնը անհանձնաբարտութիւն կուտայ , շատ ներդաշնակութիւնը անհաճոյ է մեզի . մենք չեմք զգար ոչ խիստ սաստիկ տաքը և ոչ խիստ սաստիկ սառնորը : Չափազանց բաները թշնամի են մեզի և ոչ զգալի . վասն զի ալ չեմք զգար զանոնք , այլ կըտառապիմք անոնց մով : Շատ երիտասարդութիւնը կամ խորին ծերութիւնը արգելք են մտայ . շատ կամ շատ քիչ կերակուրը իր գործերը կը շփոթեն . շատ կամ շատ քիչ կըթութիւնը մտայ սպշութիւն կուտան : Ա երջասպէս ինչ որ չափի գուրս է , չեղածի պէս է մեզի , ինչպէս որ մենք ալ անանկ եմք անոնց քովը . կամ անոնք մեզմէ կըփախչին , կամ մենք անոնցմէ :

Ահա մեր բուն վիճակը : Ըս է որ մեր գիտութիւնները քանի մը կոպարներու մէջ կամփոփէ , ուսկէց անդին չեմք անցնիր , ու չեմք կրնար ամէն բան գիտնալ կամ ամէն բան գլխովին չգիտնալ : Սէկ ընդարձակ միջին տեղի մը մէջ կըգտնուիմք , տգիտութեան և գիտութեան մէջ՝ միշտ անստոյգ ու վարանամիտ . ու թէ որ ուզեմք ալ աւելի առաջ երթալու , մեր առարկան կըսասանի ու ձեռքերնէս կեղէ , կերթայ կըփախչի մշտնջենաւոր փախուստով . ու չկայ բան մը որ կարող ըլլայ արգելել զանիկայ : Ըս է մեր բնական վիճակը , ու յօժարութեանն ալ պիտո հակառակը : Թէ պէտե եռանդուն փափազ մը ունիմք ամէն բան աղէկ հասկընալու , և այնպիսի աշտարակ մը կուուցանելու որ մինչև անբաւութեան հասնի , բայց մեր շէնքը շտաշէնով կըկործանի ու երկիրը մինչև անդունդները կըբացուի :

Փասկալ :

Դոմեոտիանոսի խնդրք :

Դիոն Կասիոս՝ Հուովմայեցւոյ բոլոր պատմութիւնը գրեց ութսուն գրք բաժնելով զանիկայ , Լնէասին Խառլիս գալէն մինչև Մղէքսանդր Սեւերոս կայսեր ժամանակը . բայց աս մեծահատոր գրքէն փոքրիկ մաս մը միայն հասաւ մեզի : Ըստ ամենայնիւ աս կորուստին փոխարէնը կըհամարուի Դիոնի պատմութեան համառօտութիւնը , որ երսունուհինգերորդ գրքէն և Պոմպէոսի ժամանակէն սկսուած մինչև պատմութեան վախճանը կերթայ , որն որ Յօհաննէս Սիփիլինոս Կոստանդնուպօլոյ Յունաց պատրիարքը շիներ է , մեռտասան երորդ դարուն : Ըս համառօտութեանը մէջ գրքը կէ , այսպէս կըկարդամք .

« Դոմեոտիանոս կայսրը ծերակոյտին գըլխաւորները և ուրիշ մեծամեծները իր պալատը հրաւիրեց որ ընթրիք ընեն , այնպիսի սրահի մը մէջ՝ որուն առաստաղը՝ պատերը և յատակը նմանապէս և աթոռներն ալ բոլորովին սև էին : Հրաւիրեալները զիշեր ատեն մինակ աս սրահը մտցուցին ,

1 թատիկ :

Թող չտարով որ անոնց սպասաւորները ներս մտնեն :

«Նախ և առջ ամէն մէկուն առջևը մէյմէկ փոքր սիւն դրին , յար և նման անոնց որ գերեզմաններուն վրայ կրդնէին , անուն նին փորուած ան սիւներուն վրայ և ամէն մէկը կանթելով մը , ինչպէս որ սովորութիւն ունէին գերեզմաններուն մէջ կախելու : Երկրասարդ գերիներ մերկացած և մարմիննին սևով ներկած ուրուականներու պէս , նոյն սրահը մտան և կոչնականներուն բոլորտիքը պար բռնեցին սգալի կերպով մը , ու ետքը գային անոնց առջին նստան : Ըն ատենը անոնց առջևը բերին ան կերակուրներէն որ սովորաբար մեռելներու Թաղման օրը կուտէին . բոլոր կերակուրներուն և անոնց ամաններուն գոյնը սև էր : Կոչնականները մեծ վախի մէջ ինկած կրդողու յին , կարծելով որ պիտի սպաննեն զիրենք : Բայց աւելի սոսկում տուողը տըխուր լուծիւնն էր որ կրտիրէր իրենց մէջը , կարծես Թէ արդէն մեռած էին : Իսկ Գովմտխանոս զուարճանալու համար ուրիշ բան չէր խօսէր , բայց միայն մեռելներու և սպանութեան վրայ :

«Արջայպէս երթալու հրաման տուաւ . բայց նախ ետ դարձուց իրենց ծառաները որ գաւիթը կրպարակին , ապա անծանօթ մարդիկներով խրկեց զիրենք , ոմանք պատգարակի մէջ և ոմանք կառքերու մէջ , անանկ որ սաստիկ վախով շուարած մնացին : Երբ որ ամէն մարդ իր տունը հասած հազիւ Թէ շունչ կառնէին , իմացուցին իրենց որ կայսեր կողմանէ եկեր զիրենք կուգին : Ըն ատենը այնպէս կարծեցին որ բաներնին բուսած է , ալ ազատութեան յոյս չկայ : Բայց եկողները Գովմտխանոսի սպասաւորներն էին , որ մէկզմէկու ետեւէ բերին մատուցին անոնց , մէկը՝ վերայիշեալ փոքրիկ սիւնը որ արծրժէ էր , միւսը սեղանին վրայի անօթներէն մէկը , ուրիշ մըն ալ Թանկազին բաներ վարպետութեամբ շինուած : Ի վերջոյ մէյմէկ գերի ալ ընծայուեցաւ իրենց լուայուած և զարգարուած , որ սեղանին ատենը ուրուական ձևացած ծառայեր էին : Ըհա այսպէս Թէպէտ անոնք բոլոր գեղերը վախով անցուցին , բայց զանազան ընծաներ ընդունեցին” :

Նոր Կտակարանին Լարադարանը և արժանահարանը վրայ : իմիւր :

«Նոր Կտակարանը քսան ու եօթը զիրք ունի՝ որոնք զանազան քաղաքներու մէջ այլեայլ մարդիկ գրէր են : Մենք կրնդունիմք աս զիրքերը իբրև հարազատ գրութիւնք Պետրոսի՝ Պողոսի՝ Յօհաննու եւ . ան նոյն պատճառաւ որով կրնդունիմք Քրիստոսի՝ Պողոպիոսի՝ Ա իրգիլիոսի՝ Զովբոսի՝ և Տակիտոսի գրութիւնները , իմ ամէն դարերուն անընդհատ վկայութեամբը , իրենց հարազատութեանը համար : Եւ մանաւանդ ասիկայ զօրաւոր ապացոյց մըն է Սրբազան Գիրքերուն հարազատութիւնը հաստատելու համար : Ա ան զի Սրբազան Գրութիւնները աս զին ան զին զանազան երկիրներու մէջ եղած եկեղեցիներուն խրկուած են , ու նաև հրատարակաւ կարդացուեր ու ընդհանրապէս ընդունելի եղեր են , ինտոր որ ան երկիրներուն մէջի հեղինակներէն կիմանամք : Ուր ընդ հակառակն ան մէկալ գրութիւնները կամ բնաւ մէկու մը խըրկուած չեն , և կամ միայն մէկ մասնաւոր մարդու մը : Ուրեմն Թէ որ Նոր Կտակարանին հարազատութիւնը ուրանամք , առաւել ևս պէտք էր որ ան մէկալ գրութիւններուն հարազատութիւնն ալ ուրանայինք :

Դարձեալ աս քսան ու եօթը Գիրքերուն մէջը բնաւ մէկ անհարազատութեան երեւոյթ մը չերեւար , այլ ի հակառակն հարազատ ըլլալուն բոլոր նշանները կան : Քանզի , Նախ՝ զանոնք գրողները Պողոս , Պետրոս , Յօհաննէս եւ իրենք շրէայ ըլլալով Յունարէն լեզուով գրեցին . բայց իրենց ոճը՝ ինտոր որ կըլուսացուէր ալ , ճիշդ Եբրայական է . և ամէն Յունագէտ որ կրկարդայ Նոր Կտակարանը , զիմէ որ լեցուն են հոն Եբրայական ոճեր : Երկրորդ՝ չկայ աս գրոց մէջ յիշուած մէկ զիպուած մը որ Ըռաբերոյ մեռնելէն ետքը պատահած ըլլայ , ինտոր որ անհարազատ գրութիւններու մէջ անշուշտ կրպարասէր : Եւ երբորդ՝ աշխարհագրութեան օրէնքներուն ու սովորութիւններուն վրայով նշմարուած ծանօթութիւնները բոլորովն համաձայն են մեր ան ատենի վրայով գիտցածներուն և ճիշդ ան օրերը եղած բաներուն , որ ատեն շրէից վիճակը փոխուելու

վրայ էր՝ ու շուտով ամէն բան բոլորովին փոխուեցաւ :

Ասոնցմէ զատ ինչ անհաւատալի բան , որ նենդութեամբ շինուած բսան ու եօթը գիրքեր գրուին ու բարեկամներու և թըշնամիներու մէջ խարդախութեամբ տարածուին , ու տակաւին ան ատենի մարդոցմէ մէկը չգտնուի առ խարդախութիւնը երևան հանող : Մինչև երեք հարիւր տարիի չափ ատեն շրէից և շեթանոսաց մէջ շատ աստիկ հակառակութիւն կար Վրիստոնէութեան դէմ , և ան միջոցին մէկը չտարակուսեցաւ առ գիրքերուն Վաւթեալնէրէն գրուած ըլլալուն վրայով : Կարելի՞ բան է սասնկ բան մը հիմա հնարուիլ . սո՞ մէկը գիրք մը յօրինէր հիմայ և ըսէր թէ անցած դարուն շինուած է ան . որուն մէջ գրուած ըլլար թէ Կոստանդնուպօլսոյ բնակիչները ան ատենը ուրիշ լեզու չունէին , հապա բոլորն ալ միայն շայրէն կըխօսէին , բայց դարուն վերջերը շատերը ան լեզուն մոռնալով՝ զանազան լեզուներու բաժնուեցան . և ան ատենէն սկսեցին հաճ կերէն՝ Յունարէն և ուրիշ լեզուները խօսիլ . կըզանուէր արդեօք մէկը առ զիրքը իբրև ճշմարիտ ընդունող : Հնարաւոր էր հաւտացընել շայոց թէ առ բաները իսկապէս եղած են , չէ . ամէն մարդ իսկոյն պիտի կանչէր՝ թէ յայտնի ստուծիւն է ան : Կը մանաւանդ թէ Կոստանդնուպօլսոյ ուրիշ ազգերը սաստիկ պիտի նախանձէին առ բանին և բոլորովին դէմ պիտի կենային անոր հաստատութեանը ու ապացոյցներով վկայէին անոր սուտ ըլլալուն :

Ասանկ ալ թէ որ Կոր Կոսկարանին Վիրքերը քանի մը խաբէբայ մարդիկ ետքէն հնարած ըլլային ու խարդախութեամբ հրատարակած ըլլային . և իրենց բոլոր ջանքերը բանեցուցած ըլլային շրէաներն ու շեթանոսները հաւտացընելու , թէ իբրև եղած են ան իրենց ըսած բաները՝ որոնք իրօք չեղան . յայտնի չէ՞ որ շրէաներն ու շեթանոսները շուտով պիտի դէմ կենային ցրցունելով անոնց ստախօս ըլլալը :

Բայց գիտեմք որ առ Վիրքերը անտարակոյս Վաւթեալց ատենը և իրենց ձեռքովը գրուած են . բանզի նոյն ժամանակէն մինչև

առ ատենս զանազան հեղինակներ յաջորդաբար իրենց գրութիւններուն մէջը կըչիշեն առ գիրքերը իբրև Վաւթեալներէն գրուած . և իրենց գրուածքները հաստատելու համար կանազան յողուածներ ՚ի վկայութիւն յառաջ կըբերեն : Օրր օրինակ Բառնաբաս և Կրեմէս և Հերմաս հայրերը՝ որ Վաւթեալց ժամանակակից ըլլալուն համար Վաւթեալեան շայրեր կոչուած են , իրենց գրութիւններուն մէջը՝ որոնք մինչև առ օրս կան ու կըմնան , Սուրբ Վիրքերէն զանազան յողուածներ յառաջ բերին , որով յայտնի կըլլայ թէ իրենց ատեններն ալ առ գիրքերը տարածուած էին :

Մանապէս Յուստինիանոս Մարտիրոս՝ որ երկրորդ դարուն սկիզբը ծաղկեցաւ , երկու ջատագովութիւն գրեց Վրիստոնէութեան վրայ ու խրկեց Կայսեր . որոնց մէջ , ինչպէս նա՛ւ Տրիփոս անուն շրէի մը հետ ըրած իր տրամախօսութեանը մէջ , յաճախակի կըտեսնէմք զանազան վկայութիւններ չորս աւետարանէն քաղուած . ուր նաև կընշանակէ Վաւթեալց գործերը ու թուղթերը : Տերտուղիանոս՝ ծնեալ յամի Տեառն 160 , իր գրութիւններուն մէջը շատ քաղուածներ ունի Սուրբ Վիրքէն : Թէոփիլոս՝ Մետրոքի Կպիսկոպոսը , յամի Տեառն 180ին ծնեալ , Վաւթեալեան ու Վաւթեալց թուղթերէն վկայութիւններ յառաջ կըբերէ : Բնանկ ալ Վթենագորոս՝ որ նոյն ժամանակը ծնած է : Իրենիոս՝ ծնեալ յամի 170 , աշակերտ Պողոկարաբոսի՝ որ աշակերտ էր Յօհաննու աւաթեալց , Կոր Կոսկարանին ամէն մէկ գիրքերուն համար վկայութիւն կուտայ : Յամի 170 , Մարկոս Մետրոքի Կայսեր օրովը սաստիկ հարածում մը երաւ Կաղղիայի մէջ եղող Վրիստոնէաներուն դէմ , որուն պատմութիւնը իրենց Մտիայի եղբարցը գրեցին . որ ասիկայ Կասեբիոսի գրութիւններուն մէջ կըզանուի . և առ պատմութեանը մէջ Վաւթեալեան ու Կոսկարանէն վկայութիւն բերած են :

Աս մարդիկը աշխարհիս տարբեր կողմերը կըբնակէին ու իրարմէ՛ ալ հեռու . և տակեց անշուշտ զլիովին յայտնի բան մըն է ամէն խոհական մարդոց՝ թէ ասոնց ամէնուն՝ Կոր Կոսկարանին գիմելը բոլորո՛

վին հաստատուն վկայութիւն մըն է թէ սա Վիրքերը իրենց օրովը կային : Ինտոր որ Կոնստանտինոպոլիսի գրութիւններուն մէջ ալ Լաթանիոսի գրութիւններուն յիշատակութիւնը գտնուելով , ամէն միտք կը վկայէ՝ թէ Կոնստանտինոպոլիսի գրութիւնները իսկապէս կային :

Թող չմոռնայ կարգապահը որ մեր հիշմանական խնդիրը ան չէ թէ Սուրբ Վիրքին մէջի գրութիւնները ճշմարիտ են ; այլ մի միայն ան Վիրքերուն հարադատութեանը վրայ է , որուն համար ցրցուցինք թէ ան օրուան շատ մատենագիրները սա բանին վկայութիւն կուտան : Եւ անշուշտ փոյթ չէ թէ սա բերած վիճակներն Վրացի տոնէութեան բարեկամ են և կամ թըշնամի . բանդէ չեմք բերեր իրենց վկայութիւնը հաստատուելու գերով թէ սա գիրքերուն մէջի գրութիւնները ճշմարիտ են , այլ միայն թէ սա Վիրքերը Բաբելոնի ատենը և Բաբելոնի գրութիւններէն գրութիւն էին :

Բայց մենք սա նիւթին վրայով թշնամիներուն ալ վկայութիւնը ունիմք , ինչպէս որ հետեւեալ թիւերուն մէջին մէջը պիտի ցրցուենք :

Բաբելոնի ատեն Վրացի :

Մտերը ազգի կրօնըն Վրացի ըստած ախական ախար որ պատահեցաւ 1832ին , ու համատարած փնտ գործեց երկրի վրայ , վասն որոյ բաւական կը համարուիք Տօբի որ Արարի գրութիւնէն համարուող բազում մը ընել սա ախարի ճարակներուն վրայ :

Նոյնատանի պրամիները կը հաստատեն թէ սա ախար Տօբի գրարի (Յունաց Բողոքաբանի նման դիցարանական սինձի մը) գրութիւններուն մէջ նշանակուած է , բայց հաւանական պատճառներ չկան թէ անիկայ Նոյնատանի մէջ 1817էն առաջ երբէք մեծ կոտորած մը ըրած էր : Են տարիին () դոստոս ամուսն՝ Ղիստոսի մէջ ճարակեցաւ , ու քանի մը շաբթուան մէջ տասը հազար հոգի սպաննեց . անկէց կալիպա անցնելով օրը երկու հարիւր հոգիէն աւելի կը մեռնէր : Պէնկալայի բովանդակ սահմանին վրայ տարածելով Բողոքացոց բանակը հասաւ որ իսկոյն մէկ մեծ հիւանդանոցի մը դարձաւ , ու մէկ շաբթուան մէջ բոնակին գրութիւն տասներորդ մասը մեռան : Յետոյ Նոյնատանի բոլոր գաւառներուն վրայ տարածե-

ցաւ , ու 1818ին և 1819ին Վարձանտէի՝ Սէյլանի և Նոյնաց Բողոքաբանի ծովերէնը հասաւ : Փիլիպպեան կղզիներուն բնակիչները ոտք ելան թէ Լաթանիոսի ու Նոյնացի կախարչութիւն ըրած են , ու ասկէց ծագած կռիւն մէջ տասնըհինգ հազար հոգի սպանուեցան : 1820ին Վրացի Նոյնատանի մէջ սկսեց ճարակիլ , ու հիւսիսային կողմէն Սոքոլաց երկիրը անցաւ 1821ին , նոյն տարին Բաբելոնի և Վարձանտան ալ մտաւ : Սոքոլացի մէջ տասը հազար հոգի կորսուեցան , ու տասնըմէկ աւուր միջոցին մէջ Պարսի բոլոր բնակիչներուն երրորդ մասը սա մահաբեր ախար զոհ եղան : Ես սոյն տարի մտաւ Պաղտատ , որ անտենը Պարսիկներէն պաշարուած էր : 1822ին Նալեպ սպականեցաւ սա ախարի , ու երեք օր երեքական հարիւր հոգի կը մեռնէին : 1823ին Սոքոլացի բնակիչներուն ծովուն արեւմտեան կողմերը հասաւ , ու անկէ ետեւ քանի մը տարի իր ընթացքը խափանեցաւ : 1831ին Նոյնատանի՝ Պարսկաստանի՝ ու Վրացի եղած ուրիշ երկիրներու Սահմանական ուխտաւորներուն հետ Սէքքէ գնաց : Կրտսի թէ չորս աւուր մէջ քսան հազար հոգի ջարդուեցան հոն : Երկրորդ որ մինչև ան տենը փոխարքային սաստիկ զոհուածութեամբ անփնաս մնացեր էր , Սէքքէէն դարձող ուխտաւորներուն պատճառովը իր զանազան քաղաքներուն մէջ մեծամեծ փնտներ կրեց : Ես սոյն տարուան մէջ , այսինքն 1831ին՝ Իրանի և Կոստանդնուպոլսոյ մէջ ալ տարածեցաւ սա սոսկալի ախար , բայց առաջինին մէջ շատ կոտորած ըրաւ , և աւելի շուրջից Տաճկաց և Յունաց ազգէն :

Եւ թէպէտ 1823ին Պարսկային ծոցէն դարձող Նալեպային կասպից ծովուն սահմանները տարին Վրացի , ու անկէց Բաբելոնի մտաւ ան Սոքոլաց սահմանը , բայց հոն անշարժ մնաց ու մեծ փնտ չգործեց մինչև 1830ը , որ ատեն նորէն երեցաւ Բաբելոնի մէջ կասպից ծովուն հարաւային արեւմտեան սահմաններէն վերստին բերուելով ինչպէս որ կը կարծուի : Բաբելոնի մէջ չորս հազար հոգի մեռան , ու մերձակայ սահմաններուն մէջ քսանըմէկ հազար : 1831ին Սոքոլաց հասաւ ու ձմեռան մէջ երկիրը ձիւնով պատած ատենը մեծ փնտներ գործեց : Ինչոր նախազոհութիւնները ոչինչ սեպելով՝ նոյն տարին Փիլիպպոսի մտաւ , ու անկէց Բաբելոնի՝ Բոսիայի և Կերմանիայի մէջ ճարակեցաւ : Կը կարծուի թէ Նալեպային անցած է Բոսիայ : 1832ին Վերսիլար ամուսն մէջ Լաթանիոսի հասաւ ու թիւյմի գեան վրայի

նաւատորմիղը մտաւ , ու Սարտի ամսուն մէջ Տըպ-
լինը զարկաւ : Վօլէրան թէպէտ և Մեգղիայի
մէջ ան նոյն թունաւոր ախտն էր ինչ որ ուրիշ
տեղեր էր , և սակայն նոյնչափ չտարածեցաւ
հոն . վասն զի անոր բոլոր հոն մնացած ատենը
բովանդակ տէրութեան մէջ 30,000 հոգիէն աւե-
լի չմեռան : Ըստ փոխադրական ախտը արևմտեան
Կարոպայի վերջին ծայրը հասած ըլլալով երկու
ձիւղի բաժնուեցաւ . մէկը Մզլանդեան Ովկիա-
նոսի վրայէն դէպի արևմուտք քաղեց մինչև որ
Մեթրիգայի սահմանները հասաւ , ուրկէց Սիւ-
բանեալ Վահանգեան Վանատայի և հարա-
ւային Մեթրիգայի տարածեցաւ : Սիւս մասը դէ-
պի հարաւային արևելք գարձաւ ու ապականեց
Վաղ զինն՝ Սպանիան՝ և Իտալիան : Փարիզու
մէջ պատահած մահը համեմատաբար շատ աւե-
լի էր Ղնարայի մէջ պատահածէն : Ըստ ժանտա-
մահին պատճառած երկիւղներուն վրայ բարդե-
ցան և հասարակաց շիտթութիւնը թէ քաղաքին
հոբերը ու աղբիւրները թունաւորուած են : Կա-
թոլի մէջ ոչինչ տեղը ջանացին բոլոր զգուշաւոր
պահպանութիւնները գործի դնել որ աս ախտը
հոն չմտնէ : Բոլոր աս ախտէն բռնուողները հի-
ւանդանոցները կը տարուէին , ու ամենէին հա-
ղորդակցութիւն չէր ըլլար անոնց հետ . ու 'ա-
նոնց սպասարարութիւն ընողներն ալ ժանտախ-
տի արգելանոցները կը խրկուէին : Ըստնց բոլոր-
քէն յանկարծահաս զարհուրելի վախ մը հեռուե-
ցաւ . հաղարարոր բնակիչներ քաղաքէն կել-
լէին , ու մնացեալներուն մէջ սաստիկ խռովու-
թիւններ կը պատահէին : Ըստ խռովութիւննե-
րուն առաջը առնելու մի միայն միջոցը ան եղաւ ,
որ թագաւորը անձամբ փողոցները պտղափ , և
թունաւորած կարծուած հացէն ուտէ , և յիշեալ
ատելի զգուշութիւնները դադարեցունելու հրա-
ման տայ :

Վօլէրան իր ընթացքին մէջ միշտ քայլ առ
քայլ յառաջ չգնաց , այլ զանազան և հեռաւոր
տեղուանք երևցաւ , որոնց ամէն մէկը նոր և զատ
կեղրոն մը եղաւ իր բոլորտիքը ճարակելու : Ը-
սանկով շատ տեղուանք անոր մահաբեր զորու-
թիւնէն աղտոնեցան : Ըմէն ան երկիրներուն մէջ
ուր որ բնական չէ Վօլէրան՝ իր սուջի երևելէն
Խիստաշառը երկու կամ երեք տարի տեւեց . բայց
Հնդկաստանի մէջ տակաւին կը կենայ , ու իրեն
նպատաւոր հաղորդակցութիւն մը պատահելուն
կարելի է որ վերստին իր սահմաններէն ելլելով
սկսի ապականել ուրիշ երկիրները :

Իսկ աս ախտին պատճառին վրայով բոլոր
բուսածները միայն կարծիք է . ու եղանակին կե-

րակուրին և ուրիշ բաներու ներգործութեանը
անիկայ ընծայելու զանազան ենթադրութիւն-
ները քննութեան տակ մտնելու բաներ չեն : Ը-
սիկայ ստոյգ է որ յաւետ աղքատներուն մէջ կը
պատահի , ու անոնցմէ ալ յատկապէս ծերերը ի-
րեն զոհ կը ըլլան : Ըսիկայ միօրինակ այսպէս է
Հնդկաստանի մէջ և ուրիշ սահմաններ : Զա-
փազանց ուտել խմելն ալ յատկապէս նախա-
պատրաստ կրնէ զմարդ աս ախտին :

ԽՍԱԷԼԷԳ ԿԱՍԱԶ ԽՈՒԷԷ :

Ամենէին բաւ մը թող չելլայ քու բեր-
նէդ ըսելու խօսքիդ վրայ առաջուց
չմտնըտացած . ու թէ որ երբէք քու ըսելու
խօսքիդ ճշմարտութիւնը հաստատութեամբ
չես գիտեր , իմացուր ատանկ ըլլալը : Գի-
տեմ որ մարդոց մէջը հասարակ սովորու-
թիւն մը եղած է՝ որ երբ բան մը պատմե-
լու ըլլան քիչ մը կրնդարձակեն իրենց
պատմութիւնը , բայց ասիկայ շատ դէշ
բան մըն է : Խօսքը ազուր ընելու ու կիրք
շարժելու համար սուտ մը շինելը յիմարու-
թիւն է , ամբարշտութիւն է : Ըստուծոյ
առջև փոքրագոյն չէ ան ստութիւնը որ
դուն խաղով կամ կատակով կը խօսիս : Երբ
բոր մտածեմք թէ ճշմարիտ չեղած բանը
խօսելու սովորութեանն որչափ վնաս կը ծը-
նանի , ասիկայ բաւական պիտի ըլլայ ար-
գիլելու ամէն մէկը աս ճամբուն հետեւէլէն :
Ըմէնքս ալ գիտեմք թէ ստախօս անձին
հաւատարմութիւն չըլլուիր՝ թէ և ըսածը
ճշմարիտ ըլլայ . ինչու որ չեմք գիտեր թէ
արդեօք ճշմարտապէս եղածի՞ն պէս կը
պատմէ բանին պարագաները , եթէ ինքը
անանկ կերևակայէ զանոնք : Ըստ ունակու-
թեանս յաղթիլն ալ դժուարին է : Եւ որ
չափ որ սուտ բաներ պատմելու սովորու-
թիւնը գործածեմք , այնչափ յաճախ նոյն
ճամբուն հետեւելու առիթներ կը գրտ-
նեմք ամէն օրուան պատահած բաղմնութիւ
զիպուածներէն :

Երբեմն աւելի աղէկ կը խրատուի մարդ ձախորդ
դիպուածէն քան որչափ բարի օրինակէն . ու
շատ աղէկ է որ սորի մէկը օգուտ քաղել ձա-
խորդութենէ , որ հասարակ բան մըն է , ըստ ո-
րում բարի օրինակը այնքան հազուա-
գիւտ է :